

ԲԱԼՔԵՍԱՆ

ԱՐԴՅՈՒՆԱԳԻՒՅՆ

1851

Ա. ՏԵՐԵ

ՄԱՐՏ

ԹԻՒ 3.

ԲԱՐՁՐԱԿԱՆ

ԲԱՐՁՐԱԿԱՆ

Հօմանակ վեճոց :

Դօժաւային ամեն մէկ երթալ գալուն հոգի մը յաւ խոենականութե կը մանոյ . մեր կեսածքը հազիւ թէ մազդի հասառութիւն ունի . անոր արու գութիւնը կիրացի մը կը նմանի կամ թէ յամանակառոր ծիրանի գոտինն ե . կամ փողանցիկ մ. ան-օրային , ան ուրիշ բան չէ պայ միայն պարզակ մը կամ շունչ մը :

Հօմանական ամեն մէկ երերազուն հոգի մը յաւ խոենականութեան սահա մանը կը մանոյ , արեւուն մէկ ծառ գութիւն միւս ծագումը 86:400 հոգի իրենց արարքին առ ջն կը ներկայա նան . մահը միշտ անցուն և պատրաստէ ամեն տեղ գիշեր ցորեկեև բա լոր նղանակներուն մէջ : Ըստ ձմեռ ըիս և գեղեցիկ են մահաւան վրայ ուս հետեւեալ քանի մը առզ խառքերը :

Անդին ժամանակ առքեւը թափելու

իւ ծաղկանը առաջի հովին թուալու .

Պահանակ առաջի մարդակերը :

Իրենց տէշերէն զոր թօթափելու :

Բարձրակ ամեն մէկ եղանակները .

Թէ տարակ ամսուն թէ պատրի պարուն :

Թէ ցուրտ ձմեն թէ դաշնի աշուն :

Մահը ունի անհամար նիզակներ և նեսեր որոնցմայ խոր գործը կը կա պարէ . թէ որ մահուան մարդու մարուց քանի կերպով գալը պատ մանի ինչ երկան ու ահանեի ցանի մը պիտի ըլլայ . մասան անգամ մը հի շանդութեն անհան համբանքին վր բայ ու նաև մահուան արուած բար անուներուն վրայ . որոնք առկա ին բաւական կրնոն աւելուիլ . տես թէ մարդս ամեն կերպով տան մէկ վայր կեան ի նշ մահառիթ գիպուածներու կը պատահէ . Արավելի բանքը շատ ձմարին է թէ . « մարմնայն էն փոքր ծակուիքը մէկ մեծ գուռ մըն է մահը ներս Խանալու համար » :

Եզն պատամիշը կ'ըսէ նաև . թէ օ դոյն մէջի ամենափառը Տըմին տաղամ կրնայ մարդս մէս ցընել . ինչպէս որ պատահած է ժամանակու Հռոմեա յու մէջ Աստիանս պապին . կաթին մէջ դանուած ողջափկ մազը անգամ կրնայ մարդս խղդել ինչպէս որ եղած է Հռոմեայու մէջ Յորհորդականի մը . չոր խաղողի մը ողջափկ մարթը անգամ կրնայ շնչառութիւնը արգիլել ինչպէս որ ըրա . Վապքը ան քնարերգու կան բանասան զիմին . Ուսի մը ծայրի շարաւալից ու ուեցքէն անդպիացի բր ժրշկի մը մահ պատճառ էլը փորձով տեսնուած է , որն որ ու Ճեղ և առող մարդ մըն էր . Երբեմն կերած կերա կուրնին և շնչած օգերնիս մահ կը

պատճառեն մեզի : Կիցուք թէ ամենեւին բան մը մեղմի կրնար վնասեր .
բայց բուն մեր ձեռքափի եղածները
մեզի բաւական են , թէ որ Վասուած
մեր բանականութեանը լիսաց տղի
ուռթեան ամոց մը բաշելու ըլլաց . Ո՞չ
բնօդէս վասնգաւոր է կեանքը , իւշ-
սկու մօտ է մահը , նաւասակին . հա-
մար զուրցուածը թէ մինչեւ անգամ
մահուան շրջա բթաշափ մնոցած կը
հաւէ իր նաւովք , մի և նցն խոռոք
կրնայ բառուիլ հսկայն համար մարմ,
նոյն նայելով . թէ որ նաւը կառցափի
նաւասօնն ու կը լընկըմի . նոյնու թէ
որ աս երիցաւոր նաւակը խորտակի
հոգին ալ անմահութեան անեղոր սմիկա-
նոսին մէջ կը լընկզդի . թէ որ մեր զա-
յարակները թմրենալ և անզգայ չեն
ընութեան ումեն մէկ աներեւներուն
վրայ արթուրի . իսշետ և լիւյլ էլուր + բու-
ռերը կը կորդանք , և սմեն մէկ հա-
մին ալ արթուրութեան և պարագանիւր բա-
ռերը կը լուհիք :

• Բունը անգամ որ ընութե քաղցր
կենգանհութեան ուղին է , մահուան
գիշերացին աղդարար մը և . մահա-
նացաւթեան մշտակ օրինակ մըն է .
թարգ . Պետրոս Առաք Դ . Պատման անց .

ԲԵՆԵՍԵՅ ՕՌԻԹ ԻՒՆ

Ա. Խ. Ա. Կ.

Ա. Ալ ւ բարեւ
կամ
Չարականութեան պատիւը :

Առենօր խիստ անզգամ
չըրասիրու աղջուէս մը կար
Միշտ ուրիշին գեցութիւն
նենգ չարիք կը մտմուր .
Պայծառ օր մը առառւանց
շրջիւ Երաւ լեռն ՚ի վեր
Ժայռի մը խոսումն մէջ
գտոււ շատ նապասակներ .
Առանք մէկ տեղ խումբ կաղման
կապրէին եղբայրաբար ,
Կափերնենուն խաղերով
կը ոռնուին անդադար .
Չար աղջուէսը սմանելով

նապատառակաց վարքն անելու
Ուղեց աննաց հետ ինքն ուլ
լինկեր ըլլոյ միասնեղ .
Որ էր խարդախ քնութեամբն
բան մը հանէ մշելընին
Եւ անով կորով լըլայ
բակել անմեղ ժողովրնին .
Բայց աննաք քաջ գիտեալով
անոր ինչ չար ըլլուր
Զեկնիք ընդունիր մեր ըստն
դրսէն սիդամ մեր մէջը .
Ըստ աղուէմն կը կասպի
և բնաց էք տեսք իմին ո
կըսէ աննաց ու կ'ելլոց
դուրս բարկոցած զայրագին .
Ծուսով կ'երժայ կը գանայ
մոտ անգերէնի պարդ մը
կըսէ անոր : և Տէր որսորդ
եկոր երմանք աս լեռը .
Ծըստնեմք քեզ երամով
խումբ կաղման նոպարաւակներ
Բայց բեկի զայս կ'աղուչեմ
միոցն ինչի բան մըներ :
Բայց որսորդի խարեւայ
կ'եւրով մ՝ կարծելով աս բանը
Անմիջապէս աղջուէնին
կուսաց այս պրատախանը .
և Հօրմէս խրամ եմ տուած
թէ ասօրուան մէկ հաւը
Նախապատիք համարիմ
բան վազութին երսուն սաղը .
Ըստ լով կը քաշէ
ոնմիջապէս գանակը
Եւ կը զարն կը ձգէ
չար աղջուէմն կ'ըլլիք .
Որով ահա անզգամն
իր չարութեան զահ Եզրու .
իր չար մասնիչ խեռ մեսութեան
արժանի պատիմն ուստու :

Եղոնիկ ալ ամեն ով ոք
շորտկոմ չար նախանձու
Ուշտ կը չանայ ուրիշին
չար հասցունիլ և ամօժ .
Եղուշտ կողոյ անանկ օր մ՝
որ չի կարծ ան մէկ կողմէն
Պատահէրլով չարիք մը
իւելըր կը տանի գլուն .
Բարի ուզէ ուրիշին
բարի գտնաս քու անձիդ

Չար ազգութեան առակը
միշտ առ մին ըլլայ աչքիդ :
Առգիտ Վահագն Դ : Համբաւաց :

Ո՞յ ո՞յ ո՞յ ի՞ն լո՞յ ի՞լ ի՞սի
ի՞ն ալ ի՞լ ի՞ն ի՞ն ի՞ն ի՞ն :

Գիշակեր կենդանեաց ցեղերուն
մէկն է մակար անդղ ըսուածը , որն
որ ինքն իրան բանի մը պատով
միացն դուած դիսակերակը կ'ատրի : Վ-
սոնցմէ մէկը որ մը նախաճաշիկը ը-
րուն գաշոր մը մէջ կեցեր իւր ան-
ցուցած ժամանակներուն վրայ կը
խորհեր , յանկարծ երթաւասարդ բազէ
մը պատուահեցաւ և անյուսամի քայլա-
քայլորութեամբ մը բարեւեց զինքը ,
քիչ մըն ալ կենացը բարեմազթու-
թիւններ ընկելին վերջը հետաքըրրու-
թեամբ մը ինչի վայոց հան նասած որ-
խուր կերպով ինքնիքը ուղեց իմանալ ,
Պատախանեց ծերը թէ և իմ Երկար
կենաց մէջ դիսաճներուս վրայ յա-
մանակ ժամանակ միոքս կ'պատեցու-
նեմու : Ուստի այս խօսքէն Երկար
սորդու շփոթած , ուղեց իմանալ թէ
Երկար ժամանակ ըստածը նրանիք է :
և Վինչե մէկ դար մը մէր հայրերը
կ'ապրին Եղեր ո կըսէր ծերը և բայց
դեռ ես հազիւ թէ Եսթանատուն տա-
րեկան ըլլամու : Վա որ ըեց բաղեն
նախանձութեամբ լցուած , սկսու-
այ կարդուլ իրեն վրայ ու կ'ըսէր .
և Վրդեար աշխարհիս վրայ թուաց
տեսակներուն մէջը մեզի պէս դիմ-
բառդ մ'ալ իրաց մի . զի՞ելծէ ցեղիս ու
մինուն տարիքը մէկ տեղ ժողովն հա-
զիւ թէ մէկ տնդ զի մը կենացը բա-
ռուոր դեղեցիութիւններուն մէկնն
ալ համը շատած կենանքերնւուս վերջը
կը հատնի և ամենքը կը եւսպանք ու
կ'երթանք ուր տեղեն որ եկանք ո . և
ուրիշ այս կերպ խօսքերով կ'ողբար և
կ'ափսուար իր ցեղին բռնուծ ճամբուն
վրայ : Վեր Ճերմակ ծերունին ալ այս
ինչնուկ ողբերգուէն սիրուը շարժած
ինքն ալ սկսաւ անոր համածայնիլ ու

Կըսէր . * Երան խեզք կենդանին ; ի-
րաւ է ըսածներդ . գէշ վիճակի մէջ Ես
ծներ . այդ քիչ ժամանակէդ ինչ համ
ու հաս պիտի առանես . և ինչ աղէկ
դործ մը ողիափ կրնաս ընել . Ճշմարի-
տը իմ սիրոս ալ ցաւեցաւ ո կըսէր
և անոր պէս խօսքերը մինչ կը շարու-
նակէր , մէկ մ'ալ բաղէն յանկարծ ա-
րագութեամբ մը դէպ ՚ի օդը բարձ-
րանալ ոկցաւ , մէկ վայրիկնն մը
դէռ շանցած ակնաս աղաւնիի մը
պարտած անանկ տասկերութեամբ զե-
տինը զարնուեցաւ որ խեզք թաւչունն
ալ ինքն ալ կար կտոր Եղան : Վայ
տեսորանը որ տեսաւ . ծերունին աղ-
շեցաւ ու ոտք ոտք քալելով զնաց դէ-
մին գլուխը և զարմացմամբ մը կը
դիսէր ու կ'ըսէր ինքնիբերէն . * Երա-
փորձ ծերոց առամձները պարագ մէն
Եղեր եղեր պայտառը լուսնին վանա-
գէ վըլլայ կ'ըսէն . մէկու մը ինքն իր
կամաւը իրեն հասուցած չարիքին ուն-
հազար թշնամին որ մէկակը չէ կըր-
նար ընել . իմ մէծ պասց ալ ու խօս-
քը միշտ կ'ըսէր . - Ո՞չէ՞ ո՞յ ի՞նչէ՞ մէ-
այ մէկ վըլլայ . ի՞լ գէլ ո՞ վըլլայ մէ ի՞ր-
ծէր ո՞ միոյ ո՞ բէնին վըլլայ - ահա փոքը
այս գիշատողին գրաւիր եկաւ . ուրիմին
մահուանը բաղանովը ինքնիբերէն ալ
դահիճ Եղան . այս է եղեր այս թըլ-
ուտուն սակաւակեաց ըլլալուն ամե-
նամեծ պատճառը . ուստի ես ող ան-
խոհեմութեամբ մէզանչեր թէմ Վ-
տուծոյ գէմ զանիկաց մէկըրնալուի
և անոր ցաւակից ըլլալովս . ինչու
որ իր անցագ փափաքին համենըը
համար ուրիշն ինչ որ ըլլայ նէ ըլլայ
ըսող անզգամերաւն չէ թէ ամքուզ
ապրիներ , հասու մէկ վայրիկնն մը
անգամ շատ կը համարի եղեր նցն
իսկ վերին աեւսչութիւնը . Վրդեմին
թէ և արտօնին Երկայնմասութեամբը
յաջողի Երկար ապրիւնէ ալ անշուշտ
մէրջին ըլլալիքը այս է կամ անու ե-
կամ ՚ի հանդերձեամին ո . ըստաւ
խօսքը կ'երեց ու սկսաւ արտօնին իրեն
տուած այն ընթրիբը վայելէ սպազրա-
կան անմեղ ընթացքով *

Աւ Ս . Արտիստան գործոց
Միջնադար Սուրբն Ս . Սահմանական :

ԲԱՌԵՍԻՐԱԿԱՆ

Ը Զ. Գ Ե Յ Ւ Յ

Ուշը Սահմանական Ա պրժարանին իւր ուղղութեան և պարտի առջերային օրուեան ու բերեան բարեկանութեան համար կամ էլեւ եւրու բարեկանութեան:

ԱՄԵՐԻ ապարան ապարութեանը համաձայն որ վարժարանս իրեն ուն հրամանը պարագ մըն և սեպած իւր գերեզմանիկ Առարք Աստակ Պարթեւացուն պաշտպան Հայրապետին ունուանը տարեզարքին չըեղացուք առ նը կատարել մեծուա հանդիսութիւն , այս ապարի ող չի պայցու նաև նորին պանծայի իրատուկը անմահացը նել իւր անհրամանը պարտուցը համեմատ : Քսանդի վեարուոր ամսուն Ա ին որ նորին տարեզարքին էր , քորո անոր նուիրեալ որդւոցը գերմերնաւն վրայ ուրախութեան սրանէլի նշոյ մը կը փայլէր . ամենըը Առարք Լիկեցին հազրդուելով Ա; կեղեցիին աւորամանէն վերջը հանդերձ պատարադանայ քահանայով վարդապետով զգեստաւորեալ քահանայից դուսովն ու զարդերովն և զանազան ներդաշնակաւոր նոյն օրուան յառուկ երգերավ նուազներովն ու ծընծզաներավ և հայտատանեայց ուղղափառ Առարք Ա; կեղեցւոյս արարուղութեանցը համեմատ զանազան հոգեւորական ինմերցուածովք , զայդ զայդ ձեռքերնին մէկ մէկ գամինեաց ճիռ վեր բանած վարժարանին բնդ արձակի սրտէը կը փութային . ուր պէտք եղած եկեղեցական որտառները կատարուելն , այսինքն աւետարան և սաղմուերդութիւններ և պէտք եղած ուփառկան ազօմքներն և բարեմանդիմուներն ըլլուելին ետեւ ողուն մէկը նոյն օրուան պատշաճ առենապանուի մը կորդաց , որուն հեղինակն էր վարժարանին վարդացած աշուկերաներէն Յորութիւն Ա. Այս յարնետնը . օրուն պարունական մասութեան էր իրենց ուսմանը անընդհատ շարունակութեանը վրայօք յօրդարական թելադրութիւններ

և քաջայերական խրախուցներ . Երեց սնմիջուպէս եաքը Վ արժարանին նախկին աշակերու Հայր Իշխանակու խոհանարդ վարդապետը աղդու առե նախօսութիւնութե մը ոկրու համար մը իրաւութեան մը աղդամատական բրածանական ընացողութիւնները և ինամաստարաւ թիւնները . նմանապէս աղդիս բարերարաց օրհնութիւն սալք և անոնց բրած աղդամիրական հոգաստութիւնները և ձեռնառութիւնները մը որուն օրինակը ներկայ թերթիս մէջ կը աենուուի . Հայնդեսը աւարտան Հայրա պետին վայ յատուկ երգ մը եւս երգուելով սրուն օրինակը ներկայ թերթիս մէջ կը աենուուի . Հայնդեսը աւարտեցաւ , և այս ութերորդ անդամըն է որ Վ արժարանս սնմախումընէց բազմարդիմուն Պալմիմեւա աղդուն Հայրա սեւափացներովի տարեզարձը իւր կիւն նարկութեննեն հաշուելով :

|| Եժարու այդելու Դ վան || . Փրկչ :

Հանհեման է արդարեւ Հոյրենա սէր սրտերու , օրէ օր աղդիս Դ լան զարդացիները և բարգաւաճանաց մերաբերեալ միսիթարական լուրեր և տեղեկութիւններ տառնալ , օրէ զաղցիս տրդի բարեկարդ և բաշողիս սալարութենը բերկառութիւն ընթացքը նկատել և այս բարեյածուլ ընթացքէն ծագած և ծագած և ծագածիլը աղդային բարութիւններուն բաշայու ըլլալ և անոր զանուղուն աղացացները ընդունիլ :

Ծիրաւի աղդիս այս օրուան խաղաղ և յօսութընթաց կուտափորութիւնը փափաքելի է շատերուն , և աղդը հարիւրուոր տարբներով վարժարանի վիճակը ընթացքը սրտեան միմից մի ու աղդապետ և ձեռք չէ կը յած ձգած , արդարեւ աղդիս այս շնորհը ընելով այս անդսրը և գովիկ վիճակը ընթացքը սրտպետլու ուած է եղեր վերին նախախումանութենէն միմիցն մեր Առաստագործութեան

սիրելի թագաւորին՝ Առաջաւ Առտեմ Մաքարիս Խաչիս Խաչիս Խաչիս Խաչիս Օդաստափոտ կայսեր՝ ու բուն Օգանեան մեծավագը Տէրու Ես բարձր Վահին վրայ նոտելէն ՚ի վեր, անոր թեւոցը բազըր հախանու պատ թեան ներքեւ միմակեցու, ազգս այս ամեն բարու թեանցը և կը վայելէ միշտ անոր հայրական առաս խնամք ները և ալ պիտի վայելէ:

Վար բարձր հրամանաւը հաս առառուած Վզգ սին Գիրազ օյն և Հոռ գերական կրկին վազով ներուն կատ մուելէն ՚ի վեր բարձր հուրդ խոր խոր հրարկաններու առաջնորդութեամբ զիսես թէ նոր արեւ մը ծագեց աղդիս ընդհանրութեանը վրայ, մանաւանդ. Ու հափոտ, սրբազն Պատրիարք Տէր Յակու Վագաներ Հոյրեր նուս, իւր արքանաւոր կոչմանէն ՚ի վեր անոր արքուն հօկոզութեամբը և հոգեւուք ու նախասես հոգացը զալթեամբը, բարձր ՚ի գլուխ կը տայ ծուանոն աղդամին անորէնութիւններին ու գործանութիւնները, ազգասիրութեան և ուսումնասիրութեան հոգին կ'արծարծի ու կը զօրու նոյ և խոր արքաններ կը կապէ ամենան որուին մէջ, աղիսութիւնը մազազուր կը փոխիչ իր ամէն արքան եամիններով, և իւր թէ իրարու ճականին վրայ աներեւոցի տառերով քան դաշտան անորէնութիւններն, առաջաւական մասնակիրութիւններն, առաջաւական մասնակիրութիւն:

Վասնէ որ գրեթէ այս մերժին տարբերու ամէնը աղդամիրութեան աւազանէն նորէն ծնած բլանկ, գիտեաթէ թէ բնաւ թիւննիս փոխուեր և ուրիշ կերպարունք մըն և զդեցեր, ազգունիք րութեան ակնոցը մը թշնամին մեղի բարեկամ կը ցուցընէ, մեր մասնիչը մեղի բարեկինդիք, որով երկիրականակի ընդհանուր խաղալութիւն մը և միա արան զարդաշում մը միայն կը տեսնուի: Ու երգաւ այն հին կազմակամ պարաւ. Ելի գարշ առելութիւնը և երկարաւակութիւնը, միութիւնը ամեն բարեւոց մայր ըլլալը ողէկ ճանչ ցւեցաւ, որպահները մեծերուն տիտանութիւնը ճանչցան, մեծերը պըզ սփկներով. մեծ ըսմելին, փոխորկա-

լից համերը գաղթեցան, ձայները իշարու ականջ յատոկ կը հասնին աւ կը հասկրցութին: Հիմա ամեն մարդ ողէկ խելանուա եղած է որ ու մարմինը տռանց պիլայ կ'ըլլայ և ոչ գրուիր աւտոց մարմնոց ամեն անդամ իւր հարկուորութիւնն ու տեղը ունի:

Վասիճանի. Խոպութիւնները իրապա մասցուեցան, ամենը մէկ հայրենիւաց և մէկ նախանչօր հարազատ զաւակներ, որով և եղայլներ ըլլաւնիս միմիստին ոկրաւնը ճանցուեցու: թէ Եկեղեցականը, թէ աղդապետը: թէ միջնիք և թէ սուրբականը ամեն մարդ իւր աստիճանը ճանցած և անոր համեմատ ողդասիրակոն սիրով մը միաւորուած աւ հասորակ ամենուն բերեն կը լուսի աղդասիրութիւնն և առ հարակ գովելի փոյթ մը և աշխայ հազարութիւն մը կը տեսնուի ուստի մասնիկութիւնն, ընկերութեանց և աղդագուտ հասուառութիւններուն հաստատուն և կանոնաւոր բարեյացու ընթացքին վրայ:

Վայ ամեն բաններուս յայտնի օրինակներէն զանազան աղդային հաստատութիւնն նորէ նոր բարի անօրէնութիւնները և եղածներուն օր աւուր զարգանալը, ավտոատութիւն կրցողները ամեննելին չեն կանիք իւրենց ողարտոքը վճարելին: Վրենց ընօաննեացը նմանն կը հոգնին ու կը իրնամեն անձմանձրոյթ աղդային զարծ մը, իսկ ուրինները աւատածեւ արն վեհազնութեամբ ամեննեւին չեն խնայեր ոկեառ եղած նորսատուակութիւնները ու ողարտունները հօդալը, և անդնագհատ ողցելութիւններով անոնց միշտ բարեկարգութիւնն մէջ պահաւելուն կը ցանելին:

Վիզգէն աղդէն յայտնի և ամենու Եւտի խուլէի գուբըր սուրբ Փրկչի աղդային: Ու անդին աղդակուտ հաստատութիւններէն մէկը մանուանդ թէ աւաշնիը ըլլալը, ուր կը պարունակն թէ արոնց և թէ կանանց համարդատ զատ Հիւանդանուցներ և Ապ-

ժարան մը և ուր կը պատսպաքուին ազգայիններէն զրեթէ 300 էն աւելի ազգին պաշտովանութենը կարօտեալ խզալի անձննը, և 180 էն ուելի հայ մանկունք ազքատի կարդէ կանոնաւոր գասահարակութիւն կ'ընդունին։ Առքին առաջնեն փայմնու խնամքը և միմիայն մոտպրութիւնը ոյսպիսի ազգ պայմն հաստատութենէ մը զատ ալ ինչ բանի փրայ կրնայ ըլլալ արդարի առոր փրայ է հրմա բոլոր ազգին աչքին ու մոտպրութիւնը։ Իւ միրաւի մեծամեծաց անընդհատ ացցելութիւններովն և պէտքապահի Տառեան Պօղոս ամիբրային հօգ ածու և առաջան վերտունը թիւմը և վեհափառ սրբագրական ջանիւքը և արդի հագու բարձուաց մեղուածան ընկերութիւնը և արքավայուակ ինամատարութեամբ սինոտ լաւ բորբեկորդութիւն լինթաց քին մէջ է այս օրուան օրս լաւ ամենայն մասին, ազգին մէջ մտօնն մանուանդ սոզգապեաններէն շատերուն ներկայութիւնը պահառ չե անկից որ զանազն ոնդամ անոր ամեն մէկ պարտպայով ըստ սպժանւոյն նայուելուն անձամբ ականատես ըլլալու համար ոցցելութեան կ'ելքն թէ համախարմ բութեամբ և թէ առանձնակի։

Խնչոյն ծանօթ է ամենուս անցեալ նոյն մը էրի 19 ին եղած ընդհանուր սկզբնի հանդէսը, օրս ներկայ գանուեցան սրբազն Հայրենիս և գրեթէ բոլոր ազգագեանները։ Այս օրը գանուր ըներգութիւններէն շատերուն անոր արդի ըստ ամենայնի բարելու բնթացքին և կառավարութեանի մասին ցուցացած մեծապէս հաճութիւններէն և գոհութիւններէն թէլլադրուած, ներկայ չի գոնուր ըներգութիւններէն շատերին ալ ազգափրակուն սպւով մը հետոքքիւ կ'ըլլացին այսպիսի հանդէս մը եւս ըլլալու։

Աւատի ոյս անգամ ևս փետրուարի 14 ին ընթեքշարթի օրը վեհափառ սրբազն Պատրիարք հօրութերոց յատկան գրաւ թիւամցը հրաւիրաւեցան ազգապետ տիբրաններուն ավելասփայլ որդիւքը, թէպէտ մէկ քանի բանի գանութեալը և նորմատոքը ու առաջապահ աննկ միանել խառն գտննիլը անյարմար գանութեալը, մանուանդ տեղերան այնչափ ողաց մէկին սպատքը, պարելու բաւական չի կրնալ ըլլազուն ուկանատես ըլլալով գտփառեցան որ ոկզինականները զարդացենքներէն զա-

դ տնտուիլ, սմանց անձնական տկրուած թեան ողաօնաւու և ունուց ըսնու ւոր դործի մը պատուհելովը։ Ակողներուն մէջ գոտնուեցան նաև բանի մը մեծապատիւ և յարդի անձննը իրենց ինքնայրդոր փոփոքանոքը։ Վրեթէ առնոց ամենն ալ փաթուցեր էին կանուի գոտնուելու ուստի մինչեւ Լիեւ զեցին առ արտու մեջ լ անքին Լիեւ զեցւոյն մէջ ու նեկնիցի և ներկայ գլանուեցան ուերբ խորհաւրդին։

Աւ յետոյ բառ արժանաւոյն ամեն կոզմի պարտելով մասնամուն ամանաւու և զան բոլոր բանուած կերպերուն և ընթացքին և կողմէ կտական ու ազգա աստիրական սպիտի մը չէին դանդաղեր մինչեւ էն պղոտիկ բաններուն վը բայ հարցում մենք ընել ու տեղեկանութւ։ Արտպէս պէտք և զամանի պէտ թէ հիւ անդամոցը թէ յիմարանոցը և թէ անկեցնացը երկար բարակ շքնինին էտեւ, անմիջապէս փութուցին վարժուանը ելլեւը, յանկապէս հարցա քընութիւն մը եւս խնդրելով։

Հանդիսականնաց շատին ուստիմ նախան ըլլալովը բոլոր աշակերտուները իրենց ամեն մէկ ուսմանցը մէջ անուշտապէս ըննուեցան և իրենց թէ Հայրաբանութեան, թէ Տաճկերէնի, թէ Թուարանութեան, թէ Աւագարհագրութիւն, թէ Աւագարհագրութեան, թէ Այելլաղը բութեան և թէ Արածը նութեան մէջ քիչ ատենէն ձեռք բերած զարմանալի յաճակութիւններովնին մեծապէս գոհ ըրին լիիչ ալ հանդիսական ոցցելուները և զրեթմէ նիւթական յայս մը տաւին այս ննմացքով Արժարանիս օր ըստ օրէ և առաւել պայցառանութւն, և անշուշտ եմը որ անանի բլոց։

Ազնուագիայլ ոցցելուները ուշակերտոց այս զարգացումը տեսնալով ու զարգացեալը ու նորմատոքը անսկ միանել խառն գտննիլը անյարմար գանութեալը, մանուանդ տեղերան այնչափ ողաց մէկին սպատքը, պարելու բաւական չի կրնալ ըլլազուն ուկանատես ըլլալով գտփառեցան որ ոկզինականները զարդացենքներէն զա-

տուին; և Ա արժարանը երկուքի բաժնուի հանգեցած հմազ ստարաններով, ոկզենական դասերու համար եղածին ըսթի Յախակրթական, իսկ բարձրագյու գումերու համար եղածին Առաջնարանն և այս երկուքին մէկեն ունուն դրուի ազգային Ա արժարան Ա. Փրկչի Ա անուց:

Կախակրթարանին և անոր համարատանին շինութեան երթամիք ծափքին համար մէջերնին դրանեական կամաւոր գործթիւն մը բրին, իրենց պէս աղջաւազգի, բայց՝ մէկ անձնական տիպութիւնն պատճառաւ և թէ հարկաւոր գործով մը ներկայ շիկուցող գաւուու պշներն ալ մասնակից ընելով, և այս Կախակրթարանին ու անուարատանին շինութեանն ալ անմիջապէս ձեռք պիսաի զորեւուի այս որեւու, և յաւամիք թէ իրէ օրուան մէջ լոմինալով տղնուտիպայ. Ա ցեղելուներուն փափարանացը համեմատ մէծաւ պէս ուղուաւ մը մասնակարարելու. միջոց մը կ'ըրայ Ա արժարանին շուառով յար ուշացմանը. որով և իրենց ալ փառք մը և անմահական յիշասակ մը:

Երկունի ան երկինին և ազգին, ուրուն այսպիսի ուսաւմնասեր, ազգասէր, աղքատառատէր ու բարեսիրա Ա Ա նու ազգիներ՝ ազգ տպետ ըստու կը պարագաւուին. Ի տաշու բայց ծըսանին Կ ըստն. արդարեւ ազգին հայերը իւրենց բնիքած համանակները շատ դիւցադրանական ազգասիրական գործքի պիտի ընեն հայրենեաց, և հասաւ առան է յայերնիս որ ազգին ոգտիցը համար ոնչ ուղած ձիգերուն մէջ իւրենց հօրենեն վար շիպիսի մեան. մանաւանդ որ պիսաի պէրազանցին և անհանգական արձաններ պիտի կանգնեն իրենց սնուամերնուն անմահութեանը:

Թուշ այսօրակու սի մէկի մեր այս չափ Ա ուրբ Փրկչի Ա սներին քայոյ փափարանոր մը երկար ըստակակ իսունենաւ, վասն զի քանի մը իրաւոցի պատճառներ ունիք որ մէջ կը բրնձագաւառն այս աղդասիրական ոննիւրամեց ծառացու նոր պիտի հարկ եղած ժամանակին ալ հայութեան ամսաւութեանը:

Եթի ազգային Ա արժարանին մէջ անտէր, իսեզչ ու ազգին էն յետին մասն զուամերն ևն որ այս օրուան օրը էն առաջին գառափարական թիւն մէջ գտնուու ոչ ազգոց պէս կը գառափարակին ։ Քանի որ ազգին մէջ այս ուսաւմնական լուսութանը թիւն ըստնեցող մնողք մը ինչոյէս կրնոց ողջ անոր դաստիրական թիւնը մամբուալ. թուղունք ասնցուն շատերուն հօր մօր ինսուն ներէն պակաւած ու որդ մասած ըլլալին. Ձեռքը բերանը հասնուղ մէկ մը շատ անդամ չի պատահիր որ աղքատութեան մէջ իննայ ։ բայց աղքատութեան մէջ յինայ ։ յար աղքատիր յառաջազինը ժողովել սկըսից շատ գժուարէ, և ազգային ընդհանուր յարագի իմունեան մը որ կը փափարինը նէ սատնկ և աքիններն ալ ձեռք աւնելով կ'ըրայ ։ ուսուի ազգասիրի մըն ալ մասպրութիւնը ասանկ ազգին հաստատութեան մը լույ դիւրաւ ձգութիւն իրաւոցի է. և մեր ալ այս բանիս գործիք ըլլալը վարձք:

Երկրորդ տեղով և հաշորդութիւն Ա. Փրկչին առաւել մատակայ գտուելով և Ա արժարանին բոլոր դասերուն դաստիրական թիւնը որ Ա աշակեռն Ա արժարանին աշակերսներէն ըլլալով մասնուար յարագերութիւն մը ունիմը անոր հետ, սրով պէս եղած լութերն եւ ուղեկութիւնները ուրիշներէն աւելի հիմնական ու միշտ ուղեկութիւններու մաներամանապար կարենալ սալերնիս խօսավաննելու է. վասն որց անօր վասն խօսի հարկ եղած ժամանակին ալ հայութեան ամսաւութեանը ամենուն ին պիտի ինայէ իր էշերը անկից, մանաւանդ որ միշտ այսպիսի ուրախասիրն էնթեր իրեն աղդագուտ նիւթեր իրեն աւարից ունենաց:

— Վերապատիւ մահաւուի Հանիկ ուսիրան և աղնուամիոց ։ Ա ցային մէկը աղքատասիրական անհամեմատ ու ունի մը բարեհամեր էին Երկուան այդ զատ զատ յանձնաբարակ թիւններ ը.

նելու որ Բուն բարեկենդանի վերջին օրերը առատ, ընտիր, և աղնիւ կերակութներ և անուշեղեններ տրուելով լուսութը ։ Փրկչի Վանքին մէջ գլուխուղներուն ճախուց ցուցակը իրենց պուտի և Առասի բար իննդրոյ հոգեսէր բարերագներուն ի գործ դրուեցաւ ըստ ամենայն մասին երեք օր՝ հինգ շաբթի, շաբաթ և կիրակի օրերը այն պիսի տեսակ տեսակ կերակութներով և անուշեղեններով որ շատերնուատունը մասին մասին երեք օր՝ Յիշեալ բարերագները՝ իրենց ոյր աղքատասիրուին առասանձեանութենքներովին Քրիստոսի Եօմը երանութիւններուն մասնակից գտնաւած ըլլանին սուրբը Աւերանը կը սորվեցնէ մէզի ։

— Յատկասկես վեհափառ սրբազնի Պատրիարք Հայութնուաս կազմունք նորին փոխանորդ ծոյրագոյն ծառ դէսա փարգապետը Բուն բարեկենդանին կիրակի օրը փութաց ։ Փրկչի Վանքը այցելութեան գալու և երկար ժամանակ հնն զեղերելով և հիւանդաց ու անկեցց պէտք եղած իւր միսիթարական սուրբ օրնութիւնը ընթիւ չի ինտուիլով դարձաւ Պատրիարքանը ։

ԱՄԵՐԻԿԱՆԱԳԸՆԸՆ ԳՐԱԿԱՆ ՀԱՅԻ ԸՆ.

Հետեւեալ նամակը ազնիւ մտերիմ բարեկամներնու սմէկեն գրուած է Արքի օրն օր անկեղծ և ազգասիրական ոգւալ մը գրուած ըլլանուն կուպեկը այս տեղս գնել։

ԱՐՄԱՆԱԿԱՐԿ ԲԱՐԵԿԱՄԻԿ ԽԱՆԴԱԿ

Արտօնակից եմ ձեր աղնուութեանը, տեսնելով և լսելով բարեաւցապարտ ընկերութեանդ պաշտպանութեանը տակը գտնուած մինեահամբաւ ։ Ամսակեան Վարժարանը նուդ յարատե բարդաւաճանկը ։ Արտօնի հանուանդ այս օրերա ձեռքերնին հանուելով ձեր Բուրատուունին երկու թիւերը, որ ձեր ընկերու-

թեանը և Վարժարանին փառքը այդ կողմը եզզողներէն դատ, իւր լուսաւութեան մէկ քանի ճառագուցք մեջ հետացեաց իւր շարունակութը ։ որն որ յանկեղծ սրակ բազմեազմէելով, կը շանկում որ իւր քառարարիկ սկսուած նը արժանաւոր տնօւ և հումքը բարեւթիւնը, և իւր ծոցը բեղնաւոր արժամիքներով լեցուն շարունակ տետարեր այցելու պարագանուր բոլոր զինքը սիրողաց ։

Ձեր ուսումնափրութեր և ձեր Վարժարանին վրաց իմ ունեցած խանդականք սէրս, թէսպէտու ծանօթէ է, բուց մինչեւ հիմա առիթ մը շեմունեցած ցուցնելու ։ Խոկ այս անգամ ձեր պատուական Բուրատունը ձեր պատուականութեանը հետ պատուե, լով, ոյս կողմը թուաւոր ողդուկից ներնուս մէջն միեց ոսորագրազ գրունելով կրտսեակ մէկ տարեկան ամսէ ամիս մեջ զի սիրէլ։

Ծնդունէ բարեկամ, իմ անկեղծ սէրս, և յիշէ բարեկամներուդ կարպը զիս ալ, ոչ սրախ այլ տեսութիւներոցնեալ ձեր մէկ բարեկամը,

ՅՈՒՐԻ ԱՐՄԱՆԱԿԱՐԿ
ԱՄԵՐԻԿԱՆԱԳԸՆԸՆ
1851 ԳԵՂԵՐ 12.

ԲՈՒՐԱՏՈՒՆ ԹԻՒՆԵՐ

ՀԱՅԻ ԵՐԱՌՈՒԹԵԼԻՆ
Ի ՍՊԻՐԻ ՍԱՀԱՎԱ ՊԱՐԵՒՑ

ՈՒՐԵՍՏ
ՅՈՒՐԱՎԱՐԵՐԱԿՄ ՏԱՐԵԿԱՐ

ԱՐԺԱՐԱՎԱՐԱԿ
ՎԱՐԺԱՐԱԿ ԱՐԺԱՐԱԿ
Փանք արարցիք ։ Վանք բարձրէց անահան ԱՇ մանաւու պարզին շրմանը երգ արան ։ Զարդ յաւես որնուն ոգիք անդիննին ։ Տիւերակուց յանինից անդադար ։

Մէկ որ վերասաւ մանուստ ապիք ճանահան ։ Յովինաւն դադ ի բարձրութեան երթանաւոր ։ Վարժարան չաշովներ երգանցին ։ Փառք որ եից և առեւ համար գոյնեար ։

Արշակ բարեի են քա Աստուած անհամար :
Առ ի դպրոց գույքավեցու ասկենիւր :

Մել պէտ խաղաւ մէ թէւ արձա վառը պարձամիր
Երինակենցաղ ընորեալու քո և կղոկոն :

Զ ընորեալու յան եր այս զարդեւել ըս Անհամար :
Անու գական Ազրեարանի յայ միուր :

Եւ հայրենաց զգ անձակապատ բարեմոյն :

Եցը ի լընագ զանձամիր տան մին յանու :

Օն երդ հոգու մէ միաբան շնիւամիր ոք :

Օն մանկութիւնու մինիս մեծաւամիր :

Եւ մաղթեցու զի լուսաւոն հանու րոյ շնեռու հըշ :

Հարթեւել ի ին բարեալու յարաւատ :

Տնել շուտ ան մէնչ առազանի անցուն դարք :

ԱՌԱՅՈՒ Ս. ԳԵՂԱԲԵՆ ԱՅՀԵԼԵՐԵԴ :

ԶՕՆ

ԱՄ ՎԵԽԱԳԱՎՅԱ ԱԵՊՈՒՀ

ԳԵՐԱՅՐԳ ՊՈՉԱՆ ՄՄԻՒՐԵ ՏԱՏԵԱ

ԳԵՐԱՎԱՍԻՒ ԲԱՐԵՐԱՐ ՄՎՐ

Այս ամի պահին Հայոց այս ցուցանոց
Դաշ ի գեւ ի մուտ պարմանուր վաք .
Ծինու ոգ այս վառ ան Արարատան
Լուսարիւթանց հանու և քոյ արդեւ լուսոց :
Անչ զարարամիր քնարն արտօնուալ .
Թանոյ և բաղսէր ի բիր բարմանիւ :
Եղերց շուիւնը հնին շառացի նք .
Եց փայլաւական զնորդին պատի :

Հայն զարպաց առ ի միուր անի :
Հայաստան յնաւ յու ի զարթիւադի :
Բնութիւն բնութիւնու խայսոց ընդունու :
Բայց աստունց յեթեր ինու լուս ի զնին :
Ի անձ զնորդական լուսոց ու ձոյն :
Երիբու զահարան նորին զոյ ձեւոց :
Հայ մին անդար նուազ նա զոյուրի
Զանգիւս Խոյուսու յորդիւր վարարուի :
Եզ Տանի ան միհան Փարու զերախու :
Զանի դոյն արփան ոչ տառեւրց հնի :
Եւ ոչ հնուան գետակ Արթեւու :
Հայոց անդ աստոր յերիբ վենափառ
Ար յորդենաց շոր իւր մեռն վաճ :

Փայն կրին արեւակ :

Զեն մանկանցուաց կար այս ի քանաք
Ցունքի բարեփառ վարայն շոտ արորու
Զ ի ու զորեցնն ըաւանու զի իշտուակ :
Ճիշտ բիր գարու և ամենակոյ դարք :
Անդ ափունք Պանտեան ունին յոյն այն
Անդ վառ արձար զնուայնու յոյն նիրա
Կր աշխարհաբառ սիր ի ուր անշէն
Խընդիոց կայսու քայնուն զորաց :
Անկայ տապալչ էին յարեւ յաւեր
Հանուաւանու Անաւ ամսուր Աւարաւան
Եարինա լիուրուն ի ուր հայրենաց
Կանդնին սիւնք առ ան Ալարապանց շատ

Ի խազուացեւ գեն Արարատան
Փինին ծրագրամի հավիկ երթի բանգը
Վհն արփանիոյ զմանիսին նոյնուն
Յուրահան բիրազիս յարուաստ զերալանց
Կոտ քեզ նուիր ի կի բար գուորը
Հակի ընդ մենագր ի բր մոյր պիրաւու :
Տն զեւանպացի զնանի տենչ մանակ
Յազուրի մանկան պատի մանական
Զի ի տե մատաց պատաղեալ ի մորդը
Երիցուք ինչ շրեամեր ինչ յարհն ի մորդը
Է ա երարատապայու ոյն Անհամարունց
Հայուն հարթակ վեր մի հայի համեց
Ջրի բարձութ եւս հնուուր վենիք ինչ մանական
Պատան ի հրու շբառ վարդ ի գուու :
Ի ա շահուան ի մանական պատի մանական
Տն մանական շնուր յանու :
Տն մանական շնուր յանու :

Բայս Ա. Ա. Հայունուն :

ԲՆԱՐ ԱՐԱՐԵՏԵԱ

Ա մ ուստանինոյ ի ուստ Հայունուն
Հայունուն ծառայան ելու Բնարաւուն :

Ցնծ ա այսաստ յնծ Արարատ :

Ընծ ա այսաստ յնծ Արարատ :
Բնու ասքեր ասքեր համուներ համերու
Բնու խայսու ոստու ուստ երգ անհամար :

Զ ի արշարուի տար ըսն անցու :

Հարլուն ուստաստ մաքն վարաւացու
Պայսու ուստ ասքեր ի բնու մանական
Խ ա այսաստ ի մանակ անույա
Տնութիւնն ի բնու վարաւաց ուստեւ :

Զ ի երեկոն որուու նուստ ու ուսուր

Կ ուստ արմանու եաց ի բնու թափուր :

Ա մ ուստ ասքեր ասքեր համուներ :

Ա մ ուստ ասքեր ասքեր ասքեր :

Չ ենք ի նուու թափուր ասքեր :

Ա մ ուստ ասքեր ասքեր համուներ :

Առութիւնն է. և մեջ ուսի հովատարութ
Առանքն անուանելու դաշտերն և պատաճ
Ու էր վարդ : յակնինք, մանիչակ : շուշան . . .
Սնոց առաջ հիմա առասակը Են բառօտն :

Այս այն կարապանն պայուսի աղքիրներ
Այ կենդանութեան, օրեւ, նեկասը բաժիր.
Աւա ամեն բարեւոց և լիդ միշտակը
Բաներուն որսին նոր միբեր :

Ամ զիտեր որդեգը ուու ուն թէ իրա
Ամ վեհանգանն ուրբանդիներ միքաւ
Սորոց մերկացնեալ այրի մ' եմ եղած
Ի՞նչ ողորմ ու ունի ի՞նչ անապաւ ցու :

Ամեն բան բակաւու իմաս քոյր բայուած
Ամ ննչեսն բարձրին եզն գէշ մանեց
Ան շարդին ննծանվ ներցոյւ ալ ձեւ ամու .
Պաշ առանուններ բոլոր են պատաճ :

Այս գարնան պայծառ այն օրերին անուշ
Այ կենդան բուրքին որտերու բայուած
Ամենն ալ հիման անցն գնային
Զենու ննչ գարուն կուզնչ . . . նիշ . . .

Այս անապատ միրա ինչ և քար միլոյ
Այ իմ այս թափանք իմեզչ միմակ տեսնաց
Այ ննիր արգեար կանութեամբ լիցուն
Ան իմ շաւերուն + բարդ գան անինայ . . .

Այսի Հայաստանն վլոյու կորցած
Զեւը վուշմ մը վուշ տրամաթեամբ բանած
Կուց ու կ ապայ հնու առնել կ առց
Ա նի նոր են . կըս . ինորդեր իմ ցունած :

Անզ երենին երեիր շուներ ու ուրեր
Ցող ընու գառնունին նորեր բլուրներ
Զիս իմեց Հայաստանն ո՛ւ համայս ուխար
Ցող եղեցերդն զիս միշ կորեմիր ու :

Այսի կովկովը ցուերով շամսն
Իմ մայր իսկամուղաւ մայր իմ Հայաստան
Կորի շատ որտեր ոյս ուղար անօքին
Երեկ ալ մասն ցաւօք ննչան :

Բայց ալ ինչ ուրիշափ շաւաց անհար
Այ առանի ուղար անձանի շարաւոր
Անը կը համե սինորդ կը մաշես
Քեզի ի՞նչ եղաւ Հայաստան ուխար :

Ի՞նչ կուշումափի գինոց գարիստին
Այշտոյ ինչ կունիւն ցուք բժուարին
Զըրանա անզամ մ' բլուրներ արքերուն
Այ արտասուներդ թառամեցոյնին :

Ամէ բաց աքըր անհարնե միրով
Բազմակըր նըսն կը տէնեն քու քով
Բու անօքրասահն աշացդ տրամուսոց
Այ Անու մինեն բորձրացան շուսով :

Այսուանն համանինի բորձրեանդ անցնին
Քեշ խորաց գիւաց ի՛ գանեն միրին
Զնան անձանցը կունդնեաց միքեմոր
Կորելիր որտեր յաւբանան անգին :

Չինեցին ու ուռեւն հուշեցան մենան
Պաշ առանուններ ունենին ալ լուծան .
Ան հովածեցաւ արտամեթիւնն իւպառ
Հայաստան հազիւցաւ քիզ զոն անհան :

Զմուր անչաւ նոր գարուն ծագեց

Վայ գտրենոն նըսպը աշխարհ ծուալց
Արթացիր նորին ախրութեան քունէդ
Կը յնձան սնդամ իւները բարձրութերը :

Քաղցրին նուազող սոխանին մառաց
Ամ քու ծուարուդ ուսուրին ծաղկած
Եւրո անմանութեան ննչն միշ քիրուշ :

Այս անուշ լըսներդ գաշտերդ լոյնուգիր
Այս չը պարսէ զներդ պայմանը անձնը
Կորմիր բացուն անուշ վուներդի
Եւալինունին եղան վարդուց երիմանիր :

Քունկի թախուցին մէդ պահառն միան
Եւրոն ապօց ունու ծանրացան կեցան .
Ապստիրուն անուշ վուն զիրացուն :
Փէց այն անգերն ըրու զիրացուն :

Տուրոր միտ ինին բացուեցաւ լուսաց
Արգես թէ գիշեր առաւու եղաւ
Մէկ հունինցագէդ նըսը մը բացուած
Նըս գիսուտեան յազդի ծագեցու :

Այսանուզ մինակ աղջին հայրազուն
Անշուր ու տուապանք երիման ակութիւն
Ան որմանափի յունատ մը բարձն
Զըրթ մէտ հայցուն ։ կորեմն ծովանին :

Ամեն մորոր օֆորի Ասունց վասուան
Արգափրութեան պւունի մշտարակը .
Այ Խամբէն համեն բարութեան կամարն
Ըստ յլշտամինի կունցին հոյրենուց :

Խու անտրութիւն նախան չարացուց
Անուորու միրու և ուսումնաւուց
Ամենն համասկ բարեւոց փոխուեցն
Սրոնի բեզի վասորդ ուիկեցուրուց :

Մի գու մի աղդպէս միւսն հոյրենիք
Այ ալ արտասուեր մայնուդ ուստանիք
Անցուր քուշ բացոււ . շարք նոյշ մէյրէ
Սնենք կը սպանի կը ընի և նըրիք :

Տուրոր նորդինուց քեզ ուզգին կողմէն
Բանիր կը փութամ հանէլ քեզ ուուքէն
Էն քու աւուշ ելքու զաւկներուց
Տես ին նոր բաներ քեզ սիս տեսնեն :

Այս Այսուաստի յամբան միզաւան
Այ առանապարու խորոն Հայուան
Կերպարանափի եղաւ ծովինցու
Հուսաւ էտ նուշինց եղաւ բուրուան :

Այս եկէնուրուվն նորիրն կարկաչուն
Այ վեհանսան ծործորու ուուքէն
Վշին ընմայ բուժ յօրգուան խոզն
Արգինի ետանաներ բուզը վիփիւաներուն :

Ի պասի քեզի մոյց իմ Հայուան
Երեկն և երեկն ու աշխարհ համայն
Հող, քոր, ջուր, փայտ, բոյս, զննպուած մահաց
Սնենք ալ ուրախ թող խաղան հնուն :

Ք.ու զըսիդ երան ալ նըրն նման
Այ առեւուց ճիսն աղունցն բերսն
Երբու թէ երկին չարերն Են ցուբեած
Բոյսն կը բերեն ցնութեան ննչն :

Անմեն ալ հնուն մոյց իմ Հայուան
Վասեւութեզի աղունցն նման

Քոյ հայրենասեր որդիքը հորածեւ
Հնաց մը բերաննին քեզի կը փառթուն .
Հայոցնի որբոյն պատմոցն արգամիք
Ռուբթ թերթ փունջ հասարած հոտովն անուշնի
Արան Բարդառուն պէրք անուն մ' զբան
Տաղիեսազդ Հայուսասուն այս քեզ աւելիք .
Բայց քոյ մայրենին մեւերդ խանզաղատ
Ծովուն պէրով քոյ որդիքը տառաս
Ա թ՛ւ ըի բառաւոր տարածւններով
Հնացուն ին քենէ , բայց միշտ հարսչատ .
Երական առակու ուրոգիկ զըլով
Հայրենի փունցոց կըլաց շատուով
Ցաւիտան կըլիր անուն միհապուն
Ավեր Մաստին ճականն քանուկուած .
Եւ թոշ միշտ պատես թառեւոց ուն նասան
Ցաւերդ պատահուր սիրոզքն հայրեննեաց
Նրգեն բնարուս իմ Ավարասանն
Եւ չըմիք կըկնն անցնից զբաժագ ոնս .

Ալեքս շատ Մ. Ֆեռնանդ Զանենին .

Զ. Ա Ւ Ե Ր Ճ Վ Ա Կ Ի Գ

ԳՐԱԴԱՐԱՆԸ ԽԵՎԱՍՏԱՆԻ ԽԱՂԱՐԸ

Ճաշուանն Աւասովի քաղաքին
մէջ հասարակ ընտանիքէ ծնած Երի-
ասաւարդ ձինորս մը կար , Վնչի անու-
նալ . ասիկու ծովուն մօտ պղոտի տան
մը մէջ կը ընակէր իր կնոջը հետ , ո-
րուն հետ երկար ժամանակէ ՚ի միլ
ամուսնացեր էր . այս գյերազդ ամու-
սնները քանի արքի չափ զաւկի ե-
րես չի տեսան ու սրանքնուն մեծ ցաւ-
ելած էր , և շիշեր ցորեկի Վրասւծոյ
կ'ազակէին որ իրենց զաւտկ մը շնոր-
հէ . յիրաւի երկուքին սրտին այ մեծ
ցու եղած էր աս բանը , բայց կնոջը
չափազանց էր . ինչու որ օրն ՚ի բուն
նորիզուծ էր տանը մէջ մինուկ կենալ ,
և իր Ժամերը հառաշանօք անցընեւ ,
որ ատեն իր ամուսինը ձկնորսութե-
քաղելով կոմ ժաղօվուրդը ծովուն
փայ սրորոցընելավ իր սրերուն ծան-
րութիւնը կը թեթեւ ցըներ , և քիչ
կամ շատ կը հովտիրէր . իսեղմ կինը
որ մը սրտին նեղութենին ելաւ օրո-
րոց մը ծախու աւաւ , որ անոր մէջը
իր համերը ու յոյսերը օրէ , սպասելով
որ մը չէ նէ օր մը իր բարդի աղէկի
կը գուանայ , և շատ ժամանակ միայ-
նակեցութեանը կ'ողբար օրորոցին վե-

րայ Երգեր ըստլով , սրակէս թէ իրօք
նորածին զաւակ մը կը քնացընէր .

Իրիկուն մը երբոր տիկինը սովո-
րականնին պէս նասուծ կուլար , Վրա-
ուած իրենց զաւակ մը չի տաղուն հա-
մար , իր Երիկը սր կնոկնը անդա-
գար սուգ ընելէն նեղացեր էր , և
նաեւ աս բանիս համար ալ շատ մը
նետած էր . իւնիթ ու մենիթ շարժ-
մանքով մը նասուծ տեղն ցամէկեց
ելաւ և իր ձեռքը սեղանին զարնե-
լով ըստ . “ Խեցն բերանդ չես դր-
շեր գյեկու կին ” .

“ Վրասւ ածածին ինքը ողբամի մե-
ջի ո ըստ խեղճ ափիկինը .

Մինչդեռ աս տեսակ խօսքերու
վրայ էին , մէյմ' ալ մէկէն ՚ի մէկ' մէկ
անձառնի սեւ կատու մը անկաղինին
տակէն ցատկէց , և նաւալվորին ոտ-
վաներուն մէջ տեղը մտաւ , ան ալ
փախէն վիր ցատկէց , և ոյլանդակ
կերպով մը գետօնիը ինկաւ , աս միջո-
ցիս կասուն գտունէն փախաւ որ
պատօհամար բայց էր մնացեր , նայն
վայրկեանին մէկ պղսփկ թօչնուն մը
որ վարսուգուրին նալքերուն մէջ պահ-
ուրտած և եղեր ակնեակին մէջ սկը-
սու . թուշակի և անցած ժամանակը
տիկինին մազք կծնեց և բայց պատօ-
հանէն դուրս ելլալով աներեւոյթ եւ
զու :

Այս զիփուածներէն առաջ եկած
երկիւլէն գեռ իրենց իսելըը գլուխ-
նին շեկած ուրիշ զարմանալի գիտ-
ուած մըն այ լպատահէցաւ , որ առջի-
նէն աւելի իրենց երկիւլը շատցուց .
վասն զի մէկէն ՚ի մէկ' նայիս որ օրո-
րոցին մէջն անանկ մէկ ձայն մը ե-
րաւ որ կոկորդին մէջ ընկուղ խօժ-
ուած երտիսցի մը ըներնէն ելած ձայ-
նին կը նմանէր :

Ակնիկ , զնան նոյէ Բնչէ դա ձայնը ”
ըստ Փնչի սաքէն մինչեւ զբուխը դա
զարավ և բոլոր սա զարմանալի զիս
ուածներէն տպշտոծ մնալով որ մինչեւ
աս ժամանուկ վախէն դեռ գետնի վր-
աց ստուլները վեր տնկած կեցեր էր .

Այս բանիս վայ խեղճ ինիկը սիր-
ու ելած օրորոցին մատեցաւ բայց ու-
րախութենին խելքը գլուէն գնաց .

երբոր՝ տեսաւ անոր մէջ մէկ պզսիկ տղայ մը սր շորս գին կը դաւնար և իր ձեւու ըները ուրախութեամբ իւրաքու կը զարմէր . « Ո՞չ սիրելի ոռզաց ո ըսաւ ամիկինը այն անձեւ արա բաժը դիրկը առնելավ :

Ո՞ր մը տչքերը շատ անդամ՝ իս աղօն պակասութիւնները չեն անոնար և առ ոփկինն ալ այն կիրկներէն չէր որ իր ողօն կուղը կամ ու ու աենալավ սիրար կոտրէր :

Վայ սիրելի տղան երկու աւելորդ ուռեցը ուներ, մշամը առջնն կուրծքին վրայ անկուած ահագին սեպաձեւ մը սանակակիւտի ձեւով կուրծքըն վեր ելած , և մշամըն ալ եամին կանաչ կը ուղղին շատ բարձրութեամբ պարոցի ձեւով . գեմքը ոյնչափ անհաջոյ չէր միայն թէ քիթը թութակի կուրցի կը նմանէր , որ ծուռ ճանիկ մը նման ճնառին վրայ ճառած էր . անանկ որ քիթն ու ճնառը իրարու քով գալաքերնին վրայ իր կամար մը ձեւացուցած էին :

« Այրելի սոցայ . պղակի գանձ ո ըսաւ բարի ամիկներ այս ձեւեւ դուրս տղան փափկաբար զգուելավ :

« Ո՞յմ ալ ես նացիմ ո ըսաւ հայր Փնչի , որ տակուեն գետնին վրայ իր կոր գերբազւ կը կենար . « Ո՞չ բեր մշամը տրվոր ես ալ նայիմ , բայց ո՞չ իմ սիրելիս ինչպէս ազեղ է ադ , շետակը կուղեւ նէ պարծենալու արժանի աղաց մըն է , ետեւի գիի կուզալի և առջեւի ուռեցքալը , իսկ ու նոր նարածեւ քիթնին ամենեւեն խօսք չի կոյ . առար ինձի օտա ըսկուով առնիմ ծալք նետեմու ըստու հայրը . բայց սիրելի ընթերցացնելու գիտեք որ ասանկ զուրցեց ընելէն գիսքին է . Հայր Փնչի զեռ . իր ոյս խօսքերը չի լամբնցուցում պղոտիկ աղան իր մօրը գիտէն շամփեկաց և իր առաջականի բարակ սաքերով սկրտու ցաթիլուանեւ . որ տեսնող կը ճապէր , յետոյ մէկին առաջ գնաց և իր պղոտիկ մարտինը իր առջեւի ուռեցքին վրայ գնելով պղատակակիւտի արնուութենք սկրտու դառնաց ու նոյն համբերութեամբ կրել , և մանք այս հաստատութեամբը և ու

նոր պեխէն քաշեց . և անանկ ձեւերու խաղեր ըրու սր առնոնուած կամ ըսուած բան չէր . (Ը բրունաթիվ) :

Խորագութեամբ Անոնք Պատամական :

ՍԵՐԵՆԵԳՐԻԹԻՒԹԻՒՆ

Ենթակ նորդինեան բոբը :

(Ը բրունաթալյան արդի) :

Աէ որ անհամբերու եպպոփի նշոն մի ցուցաւնելու ըլայշ բորբոքին կը դրկուի ու իր փափաքուած պատուին անարժան կը համարվի . քիչ մը ժամանակի ետեւ պաշտօնի սպասողին անփոփուաւթիւնը աւելի տանջելի փորձով կը փորձըլի . զանիկու առկախ եռլ անկոզինի մը մէջ կը զնեն ձևաքերը ամս ր մը կազմծ , և անհամար բազմութեամբ թունաւոր մըր նիւներ կը թաղուած անոր վայ , ոսկաց խոյժմու ու ու ու ամեկ բարբորում մըն ող կը պատճառ ու է : Դատաւ պնեսքը անոր որմանաւ ըօրութեամբ համար անկոզինին բարակիքը կը կայնին , ու քանի որ ասակութ ճրձնեները մարմարին աւելի զգայի մասերուն կը փակին որ ատեն հառաջանք մը կոմ որ և իցէ ակամաց շաբաւում մը ընէ բոլորովին գլխաւոր ըլլալու դրատիւն կը զրկուի .

Երեն արգութիւնը աս կերպով ցը ցունելին ետքը , տակաւին կատար եռլ չի համարվիր , ուրիշ փորձ մը ալ ունին ընելու , որն որ մինչեւ հիմա եղածներէն աւելի օսկատիկիլէ . դարձեալ զանիկու առկախեալ մահի ձին մէջ կը զնեն և Բալմեդոի ծառ սին ու ու բարեւներաւլ կը ծածկէն անոր վրայ . ու տակն ալ հատած խօսերի կրակ մի կը վուեն , որն որ տաքութենէն հաղիւ թէ շունչ կ'աւնէ , և անոր մուխն այ ըրո գին կը պատէ : Թէսդէտեւ խորչակահար ու գրեթէ խեղդուած կրպայ , բայց կը պարտաւորի նոյն համբերութեամբ կրել , և մանք այս հաստատութեամբը և ու

թիւա-թեռմբը առ անսունտկան փորձեց
րուն մէջ կը կողնչին . ու-թէ որ գո-
հութեամբ տունին անիկա , մեծ հան-
դէսով , իրենց նարարմանուր մէկը
պատիւները կ'ոտ նեն ու . և աքը իրը
հասաւասամբու առաջնարդնել կը հա-
մարուին , որնց փարբը ովնաւ զամա-
գուար տպարագաներու . մէջ մադամ
հասարամիւննեանը պատաւաւոր կ'ե-
րեւայ :

Ար աշխարհին բնակչուց առաջնի
երեւոյթը նոյն երկիրը գտնովները
այնչոփ զարմացու որ թէ այս և թէ
միւն կիսագունամին մարդկանց յեղէն
զունեք տարբերցեղ մը կը համարեն .
Դոյներնին թուին է , որ զրեթէ պղնձի
դոյնին կը նաևնի . դաս-իման մազը
միշտ ու , երկայն , թունմը և անզուն
գուր է . մարտք ցունին ու թէ որ
ունենալու . ըլլան շարաւակ ըրբըն-
բով կը հանեն : Երենք անձնեայ մար-
դիկներ են ու քարեկալմ . գէմքերնին
կանոնուուու . թէն երեւնի իրենց բր-
նկան ձեւերուն գեղեցկութիւնը ե-
լլելոցնելու . կոմ իրենց աեսպը թշու-
միներնուն աւելի ահսերի ցուցընե-
լու համար անճառնի ձեւերու կը մըտ-
նան : Ձէ թէ միայն աշխատիլ ըն-
ուղեր հապա շեն ալ կընար . ու եր-
բոր իրենց բնուկան ծուլութեամբը
գործելու սոխարսին հեծալով ու ուր-
գալով կ'ընեն . որն որ ուրիշ երկիր
բնակչուց քովլ բան մը բան չէ : Ա այ-
րենիները իրենց պաշտպանութեան
և երջանկութեան համար ըրած հո-
գերնին և մամրտութիւնն ըստ սահմա-
նաւոր է . լոկ կենքանիի մը նման աշ-
փնուն առ ցեւի եղած բանը միջին ի-
րենց համելի և աղջու . կ'ըլլայ . բայց
մեսութենէ զուրու կամ հեռուն և
զած բանը իրենց ազբուութիւն մը
չընէլ . Ամերիկայի մէջ զանազան մար-
դիկ կան օրինք տպարայ բաներուն
համար կարգագրութիւն մը ինելու
անկարող են , թէւու որ ամենին նո-
խատեառ թիւն չունին . անմիջապէս
պէտք եղած բաներուն յարգը շատ
մէջ է իրենց աշքին . բայց երբի-
ութիւնները պարագան մէջ են . անոնք
անարգ ութեան մէջ են . անոնք պար-
ատին իրենց աերերնուն յարգանոք մօ-
տենալ և միանդամայն անոնց երեսը
իրը գերագոյն . եսկիները կը նային ,
և անանց առ ընի . հայ ու աներաւ թոյ-
նութիւններուն փոխարէն նարհուս
կաղըւթիւն մըն ալ չի կայ . ինչ միջու-
կի մէջ որ ըլլան կիրիները մի և նոյն
անարգ ութեան մէջ են . անոնք պար-
ատին իրենց աերերնուն յարգանոք մօ-

ժամանակի երբոր փայրենի մը երթայ-
պատկիլ աւլը , ոն աաենոր տվխարհը
մէկ դի գոյ նէ անկողինը չի , ձախեր .
բայց առ առ առուն երբոր զարծի մը
կամ զբանաբիր մը երթայ իրեն աշքն-
համելի եղած չեղին բաներու . հետկը
փոխանակէ անիկոյ . ձմեռու ան վեր-
ջին եղանակին ասունկութենին կրած
նելութիւնները միորը բերելով . ա-
մերիկացի մը , կ'ելլէ արիտ թեամբը
չափաւար չենքի մը համար նիւթերը
կը պատրաստէ լազմար խրձիմէ մը
կանգներու . զինքը հետեւեալ ձմեռ-
ուան ասունկութենին պաշտպաներու
համար . բայց եղանակի մը կամ անուալը ն-
պէս անցածները կը մօւնայ ու գործ-
քերը թողելով անոր վրայ ալ չի միա-
ածենք . մինչեւ . որ կրկին ցուրտը բա-
տիկէ զինքը զանիկոյ նարգելու . որ
ամեն որ ժամանակի անցած է :

Կանացի ցեղը առելը ու նախա-
աւելը աշխարհիո անեն մասին մէջ ե-
ղած փայրենիներուն բնութիւն մը ե-
ղած է . բայց ՎԱներիկացի մէջ կոնանց
միջակի մասնաւուպակէս անոնկ վշտա-
լի է , որ իրենց գերադդ կենակու-
թիւնը ստորագրելու համար ծուռա-
յութի բառ . աայց շատ մեղմ անուն
մըն է . շատ ցեղերուն մէջ կիրկ մը
աշխատանիրի և կամ ուրիշ բանի հու-
մոր գործածուած կամ բեռ կրող
կենդանիէ մին ալ գէշ է . քանի որ
մարդիկ ցորեկը ծուլութիւն կը զուար-
ճանան , կոմ թէ զբօսանքով կ'անցը-
նեն օրենին . կիրիկերը զարտին ան-
գագար աշխատիլ , առանց ողորձու-
նութեան անանց վրայ պաշտօները
զրուուն են . և անմոց ըրած ծառա-
յութիւններուն փոխարէն նարհուս
կաղըւթիւն մըն ալ չի կայ . ինչ միջու-
կի մէջ որ ըլլան կիրիները մի և նոյն
անարգ ութեան մէջ են . անոնք պար-
ատին իրենց աերերնուն յարգանոք մօ-
տենալ և միանդամայն անոնց երեսը
իրը գերագոյն . եսկիները կը նային ,
և անանց առ ընի . հայ ու աներաւ թոյ-
նութիւններուն փոխարէն նարհուս
կաղըւթիւն մըն ալ չի կայ :

նուն պէս բօլըրամին կը դադրի :

Իրենց անցունելու կեանքերնուն համար շատ քիչ կրթութիւն կանոն հարփաւոր է . ծնողները որպէս թէ իրենց զաւակները մանկութեան ան ոգնական հասակը հայոցոցած պարու քերնին կառապրոծ սեղելով ալ անկէց եռքը բօլըրամին անոնց երեսը չեն նայեր . իրենց մատղաշ հասակին մէջը ոնկամ հազիւ թէ անոնց խրտա , յոն զիմանութիւն կամ պատիժ մը կ'ըլլայ . բօլըրամին դանոնք իրենց կոմիերնուն կը թողուն . Խրճիթի մը մէջ կը բնակին հայր մը և մայր մը իրենց զաւակներով մէկ տեղոր գիտուոծով իրարու պատահած մորդոց պէս կը փարուին , առանց առ միաբանութե փոփոխակի պարապերը կատարելու , որդիական ուրիշ բարի վարժունքներով և շարունակ հայ տանելով չի կատարուելուն համար , մանկութե ժամանակը ընդունուած երախափք ները բանի մը տեղ չեն գրուիր , ծնողներն ալ ոտարտական մորդոց մէ աւելի պատիւ չեն ունենար . իրենց զաւակներն ալ անոնց հետ պատկառանօք չեն վարուիր . և երեմն անանկ խոսիւ և կատացաւք կը վարուին որ անոնց վարքին ՚ի զանին իրեցազները կը սոսոկան :

Հատ ցեղեր բնութեան բարիք ներով կ'ասորին , և մշտկութեան ամէն մէկ մասին ալ անձանութ են , բը նաև առունկ չեն սերմաներ , երկախ ընականարար ցերած բցուերը , պը տուզները , հունտերը և սերմերը ու բանի անտառներուն մէջն կը ժողվեն , մողէ սերավ և ուրիշ սոզուն ներով մէկ տեղ , որոնք պարապու հոգի մը մէջ կիմային տարաւթենեն զարմանապի կերպով կը շատնան , յանախակի անձրեւներէ թրջուած աարուան քանի մը մասերուն մէջ իբր կերակուր անոնց կը ծառայեն , ուրիշ ժամանակներն ալ ձուկ որսալով կ'առ թին , և պէտքեւաց թէ բնութիւնն ալ հարաւային ոտերիկացւոց ծուլունը նպաստ եղած է . ընծայելով անոնց քիչ կամ շատ պէտք եղածները :

Վմերիկայի մէջ ան երկին ընդար:

ձակ գետերը բազմաթիւ և աւելի համեղ ձուկերով առաւա են . Զ յուրուն տարիկան առասուրը լիճեր և ծոփիններ կը ձեւանան որոնք ամէն տեսակ ձուկերով կը լիցուին , ուր տեղ գոցուած կը մնան իբր բնական աւազաներք բնակչաց գործածուե համար : Երբեմն տեղ անդ անանկ բազմութ մէկ անդ կուգան որ առանց գործ ծիբի կամ ճարասարութ կը բռնեն . և ուրիշ տեղեր ալ ընակինները որ և իցէ տունկերուն իրեժմէվ ջուրը անանկ կը պալուորեն որավ ձուկերը թըլ րիլով ջուրին երեսր կ'ելլեն և իրենք ալ ձեռքով կը բռնեն : Հյեղերին ու մանք դանոնք առանց ավել կը պահեն մեղմ կրակի վայ լորջըներով կամ մուխի մէջ պահելով . մեծ գետերուն ե գերբները բնակուզ ցեղերը միայն ակերպով կը նան ապրիւ :

Վմերիկայի ազգաց մեծ մասը ու ըննք իրենց երկրին մէջ գտնուած անտառներուն մէջ ցրուած են նոյն գիւրութեամբ իրենց կերախուրը չեն կը նարել . մանաւանդ հարաւային կողմի եղածները առաւ որսերով լեցուն են . բայց զանոնք բռնելու համար մեծ ճարասարութիւն պէտք է : Կազմւորութիւնը բնակիններին ու մանք մէկ տեսակին վայրէած է և ու մանք ալ միւսմին : Որսորդութիւնը իրենց մեծ վզազմունքն եղած է . իրենց մանկութենէն ՚ի մը կը թթուած են անոր մէջ , և որչափ որ կարեւոր է նէ այնչափ ալ պատառաւոր զբաղմունք մըն է . Քաջ և ճարասար որսօրդ ոքերեւելի պատերազմողէ մը վոր չի մընար . թէպէտ մարդու սխրամանկութիւնը վայրէ կը նոդանիները թուկար թելու կամ մեռոցնելու հնողներ կը դանայ բայց ամերիկացինները չունին առ բանը : Քանի որ ոյս վարժուեց մէջ են , իրենց բնութեան մասնաւոր ծուրութիւնը կը թողուն . և իրենց մասցը գազնի զօրութիւնները արթընցընելով ողիուցած դէմ կը գնեն և մէկ բանէ մը ալ չեն վախճառ . իրենց սրս գտնալու սրամուութիւննին զանոնք մեռցնելու համար ունեցած կերպերնուն հաւատոր կաւդան , ա-

նոնք վայրի գաղանի մը առքին հետքերը կը գիտեն, որ ուրիշ մարդ ըլլայ նէ չի ճանաւր, սանոց ետևէ էն ճըշ-
գութեամբ կ'երթան մինչեւ անգամ
անհետ անտառներուն մէջը, թէ որ
յանկարծ իրենց պատին վրայ յարձա-
կին, հազիւ մէկ նետած նետերնին
զուր կ'ելլէ. և թէ որ ջանալու ըլլան
կերպավ մը անոր ըոլորտիքը տանե-
լու, հազիւ թէ ոնոնց աշխատու-
թիւնը պարապը կ'ելլայ. վարդետու-
թիւննին միշտ տեղն է. կարեւորու-
թիւնն և նախանձաւորութիւն դրա-
գութուած շատ հնարքներ կը դանան,
որոնք որորդութեան արուեստը ե-
միլոք կը գիւրացընէ.

Խորդ՝ Վերու Առաջի. Գամանառայ:

ՏԵՍԵԱԾԱՆ

ԸՆԹԱՐԱԿԻ Թ. Ա. Թ. Ի. Բ.

Թէ ինչու ուշաք է անիշենի յուրիդին ուրե-
ցանեացը խա սահան բէմ դաշտանել.
(Ըստարդին)

Քրանարանին մէջ գնելն երկու
կամ երեք վայրիեանէն ետքը պէսք է-
քրանարանին մէջ տաք ջուր լցընել.
մէկ երկու վայրիեանէն ալ ետե քիչ
մը պէսք է աւելցընել առքութիւնը.
այսպէս յաջորդարապ շարունակելու
է, մինչեւ որ ջին պաշտութիւնը անց-
նի. անանէ որ երեք քոռորդի մէջ
Ուժօմիւրի ջերմացափին համեմատ
քանն աստիճանն առքութիւնն հանին
ջին տաքութիւնը. երբոր շնչերակ-
ներուն զտրկը տեսնուի, նյժն ժամո-
նակը տաքութիւնը քսան և հինգ առ-
ափան կընայ ըլլալ. թէ որ չերմաշափ
չի գտնուի, պէտք չի ջին տաքու-
թիւնը շուտով աւելցընել. հարուշիա-
նաց կամաց և քիչքիչ լցըներով, նյժն
ջին ժամանակ ժամանակ հինանդին
երեսը պակելու է. նաև անով ձեռ-
քերը բաղուկները և սրունքները ը-
փելու է, բայց կուրծքը և փոր-

թէ որ քրանարան չի գտնուի ողեւք
է շին հորի ըրով թրծած լալթերով և
յետոյ շատքիչ գաղի ըրով և այսպէս
շարունակաբար ջուրին տաքութիւնը
ուեսք է աստիճանն աստիճան աւելցը-
նէլ և նաև շին և ժամանակ ժամո-
նակ երեոք ջուր սրսկել, գրչի մը
փետրով ունգունգը խըսդցոտել, թո-
քին մէջ ոգ տալ:

Թէ որ հիւանդը ջուր խմելու զօ-
րութիւն ունենայ թոլսնիայի, ըրով
կամ պատրինջի չրով խառնուած
պղտիկ գգալսկ պազ ջուր տաղու է.
թէ որ դեմ անգամներուն քսուիքը
անցած ըլլայ, քայլախով ջուր տալ
պէտք է և մէկ որ տակաւին թմբրու-
թիւնը անցած ըլլայ քիչ մը աղած
կամ աճամաի ըրով գրեխ ընելու է:

Աւրիշ օգտակար կերով մըն ալ կայ,
այսինքն մէկ արտմ փոթասի քղորու-
ար կամ մթուածախուն փոթասի
միւրիութը և յիսուն օրտմ ըրով հա-
լցընելով դրեխ մը ընել նաև հիւան-
դին խմընել այս խոտնուրիքին յամը
մէկ մը փոքրիկ դգալսկ երբոր հիւան-
դը կարողութիւն ունենայ խմելու-
կը արուի անոր քիչ մը ըրով խառնուած
գինիկամ քիչ մը արգամակ բայց նա-
յելու և որ արուած հեղուկները
դան կամ բարկ չըլլան, բանցի հե-
տեւոքար մահ կը պատճառի :

Թէ որ հիւանդը կենոց նշան մը
ցուցընէ մէկ քանի յամ աղասելու է,
և անկից ետքը անոր կործը ուտելիք
տալ. շատ աղեկ կ'ըլլայ այն ատենը
կերակուր տալ, որ ժամանակ անոր
քառութիւնը բոլորավին անցած կ'ը-
լլայ:

Ուռուստանին մէջ մէկ որ ցրուն
մէկուն շունչը հանի, կը սրուկեցր-
նմն զնի թանձը ձիւնի վրայ և բաց
ի գլխէն բորս մարմինը 12 կամ 15
բժաշափ ձիւնով կը ծածկեն և առան
կը թուղւն մինչեւ որ զգացման զա-

- 1. Գալլ. Eau de Cologne.
- 2. Գալլ. Eau de melisse.
- 3. Գալլ. Chlorate de potasse.
- 4. Գալլ. Muriate de potasseso-
xigéné.

բաւթիւնը առնել . այս կերպու գործու
ծերով տեսնուած է որ 7 կամ 8 ժամ
ձիւնին մէջ տառ կելքն եաւ խորաց-
րութիւնի տեղը եկած է . երրոր առ-
ողին առաջնանը առափիկ շըլաց մի-
այն ձիւնով շինելը բառական է :

Երրոր անդամնն մէկը սոսած կամ
սատրիկ քառած ըլլաց կամ ցրուն ան-
դամալուծի նման թմրած ըլլաց . վե-
րացգրեալ կերպին համեմատ հօրի պազ
ըրու պատրաստած քրանարանին մէջ
զնել պէտք է և քիչ քիչ տաք ջուր
լիցընել և այն անդամն թէեթիւ կեր-
պով մը շինել ասիկաց պըտուիր շարու-
նակուի այնցափ ալ ջուրը տարցընել
ովէ ոք է մինչըւ որ նոյն սառած ան-
դամը իւր առաջնն ջերմութիւնը ըս-
տանայ :

Վրտնագրունին մէջ դնելուն ետքը
քիչ մը չըփ մէջ թանթրթիւնի ծա-
զիկներ , նաբնչի տերեւներ դնելով հ-
փելու է . և թէ որ կարելի է նէ հի-
ւանդին ալ մէկ քանի փաքր գաւաճ
խոցընել . ամեն մէկուն մէջ 5 կամ 6
կաթիլ ցնդական պարագի լիցընելով .
ըաց աղեկ կըլլաց Երրոր առաջնն գա-
ւաթին մէջ քիչ մը փամակ քըրու-
տի կամ թըթուած տիսան փամակ
միւրիամիւ . հալեցուցած խառնելով
արուի :

Ուստի կըսէն թէ մէկ գիւրին
կերպ մը կայ մարդու իւր անձը ցրուեն
պայտագանելու . համար այսինքն իւր
անձին ցրտին ներդործութեան մէջ
եղած մասունքները բամակայով իւ-
զով կամ հարալով շինել բնչպէս որ հի-
ստացին աղդերը այս կերպը կը գոր-
ծածեն ցուրտին վասնդաւոր և մա-
հարեր ներկործութեանցը դէմ զնե-
լու . Արգերիսի մէջ Սիսոյ զինուոր-
ները ականջնին և քիւրինին որդի
կամ սագի ճարու կը քըսէն . Ասփօնա-
ցիւ և Ամեցացիր Ճուկի իւշ կը քր-
սուին և ստուցեալ յերանց մէջ տե-
զը 0 աստիճանն փար մինչեւ 30 կամ

¹ Գալլ. Soreau . Տաճ . Գ-ր Յն .

² Արվորդաց ցնդական ալքալի ը-
ելու իւնական գլցուի անորագր , որու-
յալ լըլուկ Ամոնիական լիզուալու .

40 տառիճան ցրախն սպասկութեանը
այս միջացալ գէմ կը դնեն . Ծառերը
ուրիշ կերպ մըն ալ կ'րօնն այսինքն
միսին վրացէն պէտք է բուրդէ գգեստ
հագնիւ :

Մասեւ Սուշու Աւ Բարտոլու-նց :

Բ Ե Ց Ռ Տ ՈՒ Թ Ի Ւ Ե

Փետուար համականութեան

— 205 —

Փետուարի համելուկնիւ Եր Հա-
մարուծ ալարելոյց , որ է ըստ եւրո-
պացուց կըսէ կամ նախ — հնար ըստուածը .
որուն սուանաւոր բուցատրութիւնը
նամակաւ . մը ուղղուծ է մէզի երբե-
մըն և արժարունիւ աշխիկրտ Արքէ եանց
Պ . Ֆրանկլիւլ , որն որ կը
փութամբ անմօջապէս հրատարակել
հանգերծ նամակաւը :

Արգոյ խմբագիր Բուրանանին

Ո . Սահակեան :

Փետուար տօնոցն Բուրանանին
հրատարակած համելուկն Եր ալարելո-
յց : ուստի թէ որ արժան կը համա-
րիք այն սուանաւոր բութում միւյլըր
թէրթէրնուգ մէջ հրատարակելու
պատիւ . կը համարիմ անարժանաւ,
թէանաւ :

Լ Ա Խ Ճ Ա Խ Մ Ն

Աղեւոր մ'եմ որոցշընթաց
կը պաշափմ գաշտերուդ մէջ ,
Անոներդ ՚ի վար բարձր կամ ցած
Դիւրու կընեմ միլու Ել և էլ :

Ինձ անարգել Հանապարհ են ,
ծովդ ու ցամարդ ըստնորդակ ,
Շոմբորդութեանս իմ պէտքը շնի
ու շողենաւ ու շոգենաւք :

Ինձի բաւ է տշրրա միայն
Աւ ալարելոյց տոխառկներն այն
Զորա ընծացեաց Տատեանն իշխան ,
Եւր համապդ եաց անարիւք Հայկեան :

Մնամ աղիոււթեան մերու

1851 Ապր . 14 Խ . Օ .

Յամիկ-Յ Ա Մ կ լ ա յ :

Եռաւանը Յաւաւանը Մաւաւանը